

**ԳՐԱԿՐԱՆՆԵՐ**

**YOVHANNES TLKURANTSI**

Յայտնի իրանագէտ և հայագէտ James R. Russell լոյս ընծայած է (1987) մեր միջնադարեան մեծագոյն բանաստեղծներէն Յովհաննէս Թլկուրանցիի վրայ զիրք մը, Yovhannes Tlkurantsi and the Mediaeval Armenian Lyric Tradition տիպոգրաֆ, Պենսիլվանիոյ Համալսարանին Armenian Texts and Studies մասնաշարին իբրև նօթներորդ հատոր:

Անուասիկ գրքին բովանդակութիւնը: Introduction էջ 1-17), Songs of Love and Spring, արուած են աղբերուէն անգլերէն տաղաչափեալ թարգմանութիւնները հանդերձ բազմաթիւ ծանօթութիւններով (էջ 27-104), Yovhannes and Asha (էջ 105-116), Wisdom Poems (էջ 117-137), The Lay of Brave Liparit (էջ 139-147), The Marvels of Narekatsi (էջ 149-155), The Lay of St. Alexianos (էջ 157-163), Songs of Creation and Adam (էջ 165-187), Three Festal Hymns, այսինքն՝ Գանձեր (էջ 189-96). Index (էջ 197-198): Հայերէն բնագիրներ ԻԳ + Ե + Գ (էջ 201-255):

Յովհաննէս Թլկուրանցիի աղբերուէն լեզուն ըլլալով միջին հայերէնը՝ անշուշտ պիտի կիրարկէր անոր յատուկ բացատրութիւններ. որոնք ի հարկէ պիտի դժուարացնէին թարգմանչին գործը:

Թերևս որոշ չափով հետաքրքրահան ըլլան հետեւեալ նկատողութիւնները՝ լուսարանելու համար զանազան կէտեր:

1. — էջ 39, տող 3. «I I remember love, if you forget love», թարգմանուած է, «Թէ սէր յիշես ու թէ չյիշես» տողը (էջ 203). — ձիշղը պիտի ըլլար, «If you remember love, if you forget love»:

2. — էջ 48, տող 13. «Like gold foil held close to the taper» գրուած է իբրև թարգմանութիւն «Զէտ ըզթիթեղն ի մօմն ի մօս» տողին [էջ 205]. — Հօս հայերէն «ըզթիթեղն» բառը տպագրական հին վրի-

պակ է. ուղղելի է «ըզթիթեան»: Սոյն տողին մօտին արուած note-ը բոլորովին բանադրօսիկ է:

Նման տող մը կը գտնուի նաև 13րդ տողին մէջ (էջ 214). «Բան զթիթեխն ի հուրն որ է ի վառման»: Հօս ալ կրակին մօտ գացողը ոչ թէ թիթեղն է այլ թիթեանը՝ այսինքն սիրահարը. — Հմմտ. Յովհաննէս Թուամանեանի շքնաղ աղերը.

Ասու՛մ են, էն թիթեաները,  
Որ զիշերուայ խաւարում,  
Յրակոյ ճըրագ, սրակոյ կըրակ,  
Որակոյ լոյս է նէնց վառում,  
Հաւաքում են, շուրջը պատում,  
Մէջն են բնկնում խելագար,  
Ասու՛մ են, թէ՛ էն Փարւանայ  
Ջահիլներն են սիրովառ:  
Ըշտապելուց թե են աւել,  
Դարձել թեթև թիթեաներ,  
Ու տակաւին հուր տեսնելիս՝  
Մէջն են ընկնում անհամբեր:

(Բանաստեղծութիւններ, տպ. 1922, էջ 97):

3. — էջ 49, տող վարէն 5. «Wherever you went they would call you back» թարգմանուած տողին դիմաց հայերէն բնագիրը կ'ըսէ, էջ [206], «ընդ որ երթաս յետդ [ճիշղը՝ հետդ] կոչին», այսինքն, «Wherever you went they would follow you»:

Հայերէն բնագիրներու տպագրութեան մէջ ալ անխուսափելիօրէն կը գտնուին սրբագրելի տողեր:

1. — էջ [206], տողին առաջին տունը տպուած է սապէս.

Լոյս երեսացդ եմ քո փափաք,  
Գաղաք կուլան, Չին ու մաշին,  
Թէ տեսնուէ զվարսն Հնդըստան,  
Ընդ որ երթաս յետդ կոչին:  
փոխանակ ըլլալու.

Լոյս երեսացդ է քո փափաք,  
Գաղաք կուլան ու Չինմաշին,  
Թէ տեսնուէ զվարսդ Հնդըստան,  
Ընդ որ երթաս հետդ կոչին:

2. — էջ [226], «Հիմիկ ճարտար բժիշկ ևս դու» տողով սկսող տողին թերի և սխալ տողերուն ուղիղ ընթերցումները կը դնենք ստորև, ինչպէս նաև պակասող է. տունը, ուր Թլկուրանցին կը յայտնէ իր ծերացած ըլլալը:

«ԱՐՑՈՒՆՔ - ԺՊԻՏ»  
Հեղինակ՝ ԶԱԻՆԵ, ԵԿԷՆԵԱՆ

- 1. — Հիմնիկ ճարտար բժիշկ ես դու
- 2. — որ մընացիր քան զմագ բարակ
- 7. — Երբ քան զաշխարհս ես շատ անմիտ
- 10. — որ խրատէ զաշխարհս յերակ
- 19. — Դու մատամբդ ի նետ չաւզնես
- 22. — քո հոգոյդ յէ՞ր ես փաթերակ ի. տուն

Մերացար ու չմտուցար,  
 միթէ մնաց քեզ ժամանակ,  
 Որ զաստեղնիս դու սիրնցիր,  
 զանդէն թողեր ես բրբիշակի:  
 33. — Գիտեմ զի յոյժ եմ մեղաւոր  
 44. — Աղտեղեցիր զհոգիդ մեղաւք:  
 3. — էջ [231], տող 35,  
 «Ի գաւազանին անկաւ».

պիտի ըլլայ,  
 Ի վերայ գաւազանին կանգնու:  
 նոյն էջ, տող 45,  
 «Զաւրէնս քեզ համարով տայ».

պիտի ըլլայ,  
 Զաւրէնս քեզ հրաման սվ տայ:  
 4. — էջ [235]. — կրկնալեզու, Տազ Սիրոյ, ուղղելի է բառ նետեակին:  
 Ա.

Յայտար էի ես խիստ աքթաւմ,  
 Ենկիւնէսի էսկի տարտում...:  
 Տաղը Յովաննէսի ծայրանունով գըրուած է, նետեարար առաջին տողին առաջին տառը պիտի ըլլայ Յ:  
 Բ.

Ունքեր ունէր ինքն կամար,  
 Ղարառըր կողարի խուամար...  
 Իւզիւ կուլիստանն ու զամար:  
 Գ.

Վայրի եղներու նման...:  
 Յովաննէսի ծայրանունը կը մատնանշէ տուներու շիտակ կարգը. նետեարար վ տառով սկսող չորրորդ տունը պիտի կանխէ երրորդ տունը, որ Ա տառով կը սկսի:

Յարգելի հեղինակին հայկական նիւթերու հանդէպ ցոյց տուած հետաքրքրութիւնը գնահատելի է անտարակոյս: Իր կատարած սոյն թարգմանութեան շնորհիւ անգլիախօս ժողովուրդներուն մատչելի կը դառնայ սիրերգակ մեծ գուսան Թլիուրանցի Յովաննէսի դրախտահամ գրեւանը:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

Քերթողներ կան, որոնք իրենց վաղ երիտասարդութեան, իրենց զգացումներէն և մտածումներէն քիւրնագացած ցոյքեր թերթերու և հասարակներու ճամբով կը մատուցանեն մեր զգայարաններուն: Անկէ անդին, տարիներն ու տասնամակները կը թաւային և մեծ լուսթիւն մը կը պարտւրէ անոնց անունն ու յիշատակը: Ու յանկարծ, օրին մէկը կու գայ անոնց ձայնը աշխարհի նեաւոր մէկ անկիւնէն: Կ'առնես գիրքը ավերուդ մէջ, կը դարձնես էջերը, խորհելով թէ ժամանակը յաջողած է յղկել իր զգացումները և գունազարդել իր խոհերը, բայց կը տրտմոնոր կը հաստատես թէ հեղինակը ոչ միայն մնացած է հոս ուր էր, այսինքն ըրած է տեղ-քայլ, այլև բռնած է նահանջի առթալի ճամբան: (Մտար այս որակականը անոր համար, վասնզի գրականութիւնը սրբազան գետին մըն է, ուրկէ կատարուած նահանջը — կեանքի գրեթէ բոլորտապարէզներէն կատարուած նահանջներուն նման — հաւասար է սրբապղծութեան):

Զուէն Եկէնեան ղժրախաբար կը պատկանի այս զասակարգի գրողներուն: Խոստում մըն էր ան երբ 1951ին մեզի կը բերէր իր «Կեանքին Հետք» և երկու ամիսի ետք՝ «Մարդը Վեր Աստղերէն»ը: «Արցունք-ժպիտ»ը (տողերս գրողը նոյն խորագիրը փորձած էր աւել իր առաջին քերթողագրքին — կատարեալ վրիպանք մը —, բայց յետոյ ժպիտը փոխարինած է տարբեր բառով մը, գիտակից անոր աննշան ներկայութեան: Տեղին է հոս յիշել թէ Անուշ Գրիգորեանը ևս նման խորագիրով մը մկրտած է իր գիրքը, միայն թէ հակադիր քեհներու վրայ կեցող բաները կամքը նման էր և է ընտրած զժիկին տեղ: Ուրիշ հարց՝ թէ պատահած է արդեօք որ երկու հեղինակներ — անշուշտ իրարմէ անտեղեակ — նոյն անունը դրոշմած ըլլան իրենց երկերու ճակտին, տարևոյս սկիզբը Սիտնիի (Աւստրալիա) մէջ լոյս տեսած միջակածաւալ (100 էջ) հատորը կը ծոցուորէ 1983-1987ի միջև գրի ինկած իր 70 քերթուածները: